

1089

6 IV. 6

# ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ՏԱԲԱՐԱԴԱՅ ՀԱՆԴԻ

Կրօնական Աստվածաբանական

ԽՄԲԱԳԻՐ

ԹՈՐՈՍ ԶՈՒՂԱՅԵՑԻ


ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՐԱՏԻ


Թիկ 1, 2  
6, hz 15 Years, 1888




Կ. ՊԱԼԻԿ  
ՏԱԿՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՇՏԱՆԵԱԿ  
(Օրովեան)

1888







# ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ

Կրօնական Աստուածաբանական

---

Թիր 1 ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԻՒՐԱԿԻ 6 ՄԱՅ , 1888

---

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

---

« Համբարձի զաշ իմ 'ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն : Օգնութիւն ինձ ՚ի Տեառնէ եկեսցէ, որ առար զերկինս եւ զերկիր » : Այս հաւատովն եւ այս յուսովն կը ձեռնարկեմ մի այնպիսի հրատարակութեան որոյ պէտքն ՚ի վաղուց հետէ Ազգիս մէջ զցալի է եղած : Երէ մեր նախնիք անհնարին դժուարութեանց դէմ մաքառելով եւ անխնայ զոհողրւթեամբք զարմանալի հաջագործութեանց ձեռնարկեցին եւ մեծաւ մասսամբ ՚ի զգուխ հանեցին, ոչ ապամեն պարտիմք մեր նախահարց օրինակին հետեւելով զոնէ փոքր զանք եւ ատխատութիւն նույրել հայրենաւանդ հաստատութեանց զարգացման համար : Ո՞չ երիսոնելուրիւնն պիտի նորէն մեր մէջ հարողուի որ մի Լուսաւորչի պէտք ունենանք, ոչ Աստուածային Գրոց բարգմանութեան կարօժիմք որ մեր մէջէն մի Մեսունդ ու մի Սահակ դուրս զան, ոչ եւս մեր եկեղեցական ծէսի եւ առարողութիւնք բարգաւաճման եւ առաւել վայելլութեան պէտք ունին որ Ներ-

սէսների եւ Գրիգորիսների աններկայութիւնն մեր մէջ զգալի լինի. հանգի այն կատարելուրեան են հասած մեր Եկեղեցւոյ պատամունք որ թերեւս միայն հրեշտակապետաց սրբաւացութիւնի կարենան զայն գերազանցել: Ոչ եւս պիտոյ են մեզ նարեկացիք եւ սրբասուն վարդապետներ որ մեր Երկնային ճանապարհութուրեան համար տղօթից եւ երգոց պաշար պատրաստն: մեր մրեւեալ պատարի խայր է հան զմտնանայն որդուոցն Խորայէլի, առատազոյն հան զլրամարգին յանապատի: Ապա ուրեմն ինչ է մեր պակասութիւնն երէ մենք այսչափ մրեւեալ զանձ ու հարսութիւն ունինք: Որքան նոյն ու հարուս մեր հոգեւոր զանձեր եւս լինին, պիտի խոսովանած որ ՚ի դարուց հետէ մենք տանիոյր ենք եկած նոցա զործադրման: Այս անտարբերութիւն այնչափ է մեզ տիրած որ օսարազգի Եկեղեցիք, որոց հետ հայր ՚ի քնչ ամենեւին համակրութիւն չ'ունի, յաջողած են մեզնից շատեր հեռացնել ազգային Եկեղեցւոյն գրկէն: Այս օսարեւ բարոյապէս մեզ մի իրաւացի քարոզ կը կարգան, եւ կ'ասեն. Հայք, դուք ձեր Հայութիւնն ինչնու է՞ մոռացել. ձեր հայսնեաց օրինակին ընդէր հետեւող չէ՞ լինել:

Կրօնէ կը տեւէ եւ կը բարգաւանի բարեսպատութեամբ, եւ առանց հոգեւոր կենաց՝ բարեպատութիւն անհնար է: Դիտութիւնն մեծաւ մասամբ կը նպասէ հոգեւոր կենաց զարգացման, թէ որ աշխարհական զիտուրեանց հետ միասին նաև կրօնական ուսմանց արժանաւորապէս հոգ տարուի: Այլ երէ մինչդեռ միտքն աշխարհական կրութեամբք կը մշակուի, հոգեւոր զիտուրեանց մասին անփոյր մենանք, հոգին տակաւ պիտի թմրի եւ ի վերջոյ բռնորովին անզգայանայ եւ գրերէ մեռանի: Յետոյ այն մարդն հոգեւոր նշանաւութեանց անընդունակ կը դառնայ, ժանզի հաւասարակեռութիւն չը կայ ի մէջ մտաց եւ հոգոյ: Օր ըստ որէ արեւմտեան հաղակակրութիւնն կը տարածուի Ազգին մէջ եւ անտուետ ժողովուրդին զիտուրեանց մէջ կը յառաջանայ եւ արդէն իսկ բաւական յառաջադիմութիւն նկատիլի է: Բայց մինչդեռ միտքը կը մշակուի եւ կը զարգանայ, հոգին անտարբերութեան է մատնուած, եւ սովալլուկ լինելու մեծ վտանգին մէջ է: Ազգին այս բռուառ վիճակը տեսնելով մանաւանդ այս մեծ ուսանին մէջ, պարտաւոր համարեցայ իբրեւ ուխտեալ ծառայ

Եկեղեցւոյ զիմ չնշին լուսայն արկանել ՚ի զանձարան տան  
Տեառն :

Ահաւասիկ Եկեղեցւոյն Հայաստանեայց հրատարակման  
պատճառն եւ նպատակն :

Փոքրիկ Հանդիսիս մի յարմար ծրագիր պատրաստելն ար-  
դարեւ դիւրին բան չէր. բանզի Ազգիս անհամար հոգեւոր  
կարեաց որ մէկը զանալ լնուլ, կրօնագիտուրիեան նիւվերի որ  
մէկը մշակել եւ մշակել տալ որ մեր ժողովրդեան պիտոյից ա-  
մենայարմար եւ արգասաւոր լինի. եւ որ եւս է, ինչ միջոց  
զործածել կրօնագիտուրիւնն արդիւնաւորել եւ ժողովրդոց մէջ  
բարեպատճեան հոգին վառ պահել ուր որ կայ, զարքուցա-  
նել ուր որ չկայ. բանզի բարեպատճուրիւնն եւ հոգւոյն զար-  
գացումն է բուն նպատակ ամենայն կրօնից: Այս նպատակին  
ամենէն յամարագոյն դատեցի Ասուածառունչ Գրոց ուսումն.  
Ս. Գրիբն է հիմն երիտոնէուրեան, եւ յամենայն դարս Քրիս-  
տոսի աւակերտաց զիխաւոր կանոնագիրեն է եղած: Մեր Եկե-  
ղեցին յատկապէս Ս. Գրիբն այնքան կը յարգէ ուպէս ոչ ու-  
րիշ Եկեղեցի: Բազմարի լեբեցուածներէն զատ մեր աղօթներն  
ու երգերն բանաստեղծորէն բացարուրիւն են Ս. Գրոց: Ս.  
Գրիբն, ինչպէս Հայրիկ Մրբազան անցեալ կիրակի կը բար-  
զէր, մի գանձ է որ ոչ քե միայն մեզ երկնից արքայուրեան  
նանապարհն ցոյց կ'ուտայ այլ նաեւ մեր երկրաւոր կենաց եր-  
ջանկուրեան շատ կը նպասէ: Այս պատճառաւ Ս. Գրոց ու-  
սումն Հանդիսիս զիխաւոր նիւրն կը կազմի: Առ այժմ կիրակ-  
նօրեայ նաւոց Աւետարանի բացարուրիւնն է ոռուած, որով,  
երէ Հանդիսիս տեւողուրիւնն յաջողի, մի բովանդակ տարւոյ  
պատար կ'ունենանք :

Հանդէսս նաեւ կը պարունակէ կրօնական եւ ասուա-  
ծաբանական յօդուածներ. նաեւ կարեալոս ծանօթուրիւնն ա-  
մէն շարարու մէջ պատահած Տօնից: Այս մասին համար կը  
խնդրեմ մեր Պատ. Հոգեւորականներէն երեսն ինձ օգնեն  
յարմար յօդուածներով: Յուսալի է որ մեր Արծ. Հոգեւորականն  
տեսնելով այս բարի նպատակն չեն զլանար օգնուրեան ծեռք  
ձգել մի այնպիսի հրատարակուրեան որոյ նպատակն ու դիտա-  
ւորուրիւնն անշուտ նոյն իսկ իւրեանց փախարն է:

Թերքիս մէկ ուրիշ կարեւոր մասն որոշուած է բղբակցութեանց համար, եւ կրօնական պարունակութեամբ յարմար գրութիւններ սիրով կը հրատարակուին: Խմբագրութիւնս նաև յանձն կ'առնու կրօնական հետաքրքիր հարցեր պատասխանելու: Այսպիսի հարցեր պէտք է բա կարելոյն կարե կերպի գրութին եւ հարցանողի բովանդակ սոնրագրութենէն եւ հասցէն բաց, որ եւ է նաևնազիր եւս որոշուի որոյ ներեւ միշտ պատասխանն յաջորդ բուով տրուի: Այս է Հանդիսիս պարկեած ծրագիրն զոր կը փափազէի աւելի բնդարձակել եւ բազմապատկել երկ նիւրական միջոցս ներէր. եւ որովհետեւ դեռ յաջողութեան ոչինչ հաստատութիւն կայ, խմբագրութիւնս որոշուած է զայն Հանդէս երեք ամսոյ պայմանաւ հրատարակել, յուսալով որ մինչեւ ցայն վայր ազգասէր անձինք սորա պիտանութիւնն տեսնելով հանին ձեռնուու լինել: Ուրաքս զի մի այսպիսի հրատակութիւն իւր նպատակին հասանի, հարկաւոր է որ ամեն զասակարգի դիւրամաշչելի լինի. այս պատճառաւ զինն խան փարայ է որոշուած մէն մի օրինակի համար: Ուստի կը հրաւիրենիք բարեսէր ազգայիններ որ փուրան օգնեն մեր զործին երկ որ նորա շարունակութեան ցանկացող են: Դրամական օգնութիւն ՚ի նպաստ եկեղեցի Հայաստանեաց հանդիսիս մեծաւ շնորհակալութեամբ կ'ընծունուի: Մանաւանդ իմ բանգ հայրենակիցներէն ՚ի Զուլայ եւ ՚ի Հնդիկս կը խնդրեմ որ ՚ի ուշ հայրենեաց եւ Հայաստանեաց եկեղեցւոյ, որ մեր մէջ այդ հեռաւոր երկիրներում Հայութեան հոգին միշտ վառ է պահել, փուրան ՚ի հաջախուրթիւն նուիրական գործոյ:

Խորին երախտագիտութեամբ պիտի աս յիշեմ որ դիտառութեանս իրագործուան մեծաւ մասամբ պարտիմ Ամեն. Խրիմեան Հայրիկ Մրգազանի հաջախուրթեան որ եւ կը խոստանայ առ այժմ զանալ հայրայրել տպագրութեան ծախսն: Այսպիսի բարձր հովանաւերութեան ներեւոյ արդարեւ մեծ պարտ կը համարիմ աւշտատել եւ ծառայել ՚ի փառս Փրկչին իմոյ եւ Հարսին իւրոյ Հայաստանեաց եկեղեցւոյ

## ՅԱՂԱԳՍ ՊԱՀՈՑ

Ա.

« Զգեցարուք զծէր Յիսուս Քրիստոս, եւ մարմնոյ խնամ  
մի տանիք 'ի ցանկութիւնս » (Հռովմ. ԺԴ. 14): — « Հոգ-  
ւով գնացէք, եւ ցցանկութիւն մարմնոյ մի կատարէք »  
(Գաղ. Ե. 16): — « Որ քրիստոնեայքն են՝ զմարմինս իւր-  
եանց 'ի խաչ հանին կարեռք, եւ ցանկութեամբք » (Գաղ.  
Ե. 24): Ո. Գրոց այսպիսի եւ սմին նման իրատներ կը  
հաստատեն մեր փորձառութիւնն, թէ մարդոյս մարմնոյն  
մէջ կայ մէկ չար զօրութիւն, եւ ամէն չարութեան պատ-  
ճառ նոյն իսկ մարմնոյն մէջն է, ամենայն չարիք՝ նորա զօ-  
րութեամբն կ'աճէ եւ նորին նիւթովն կը զօրանայ. մարմինը  
կը զրգուէ եւ կը սնուցանէ այն կիրքերը որք կամաց գոր-  
ծակցութեամբն մեղսառիթ կը դառնան: Ընդհանրապէս ա-  
մէն տեսակ մեղք, թէ մոտաւոր եւ թէ մարմնաւոր, Ս. Գրոց  
մէջ « մարմին » կոմ գործք մարմնոյ » կը կոչուին (Գաղ. Ե.  
19), որով կը հասկանանք մարդոյս մէջ եղած ամէն բարոյա-  
կան տկարութիւն, ամէն հոգեւոր անհոգութիւն եւ հեղգու-  
թիւն, ամէն ինչ որ Աստուծոյ կամացն հակառակ է: Առա-  
քեալք քաջ գիտէին որ բարկութեան, խոտասրութեան,  
ծուլութեան եւ անձնասիրութեան մեղքերն՝ մարմնոյն հետ  
սերտ կապակցութիւն ունին, եւ փորձառութեամբ իսկ գի-  
տէին որ փափուկ կեանքն եւ ճոխ ու առատ կերակուրը  
մարդոյս բնաւորութիւնն տակաւ առ տակաւ բոլորովին կը  
փոխէ եւ կը նուաստացնէ: Սմին իրի պահքն, որ է չափա-  
ւորութիւն կերակրոյ, հաստատեցին: Պահքն հոգին կը մաքրէ  
եւ մարմնոյն բռնութենէն կ'ազատէ եւ զնա կը զօրացնէ,  
մարմինն կը խոնարհեցնէ եւ կատարեալ հնազանդութեամբ  
հոգւոյն իշխանութեան ներքոյ կը պահէ, եւ մարդոյս յա-  
րաբերութիւնն Աստուծոյ հետ կը զուարթացնէ: Պահք պա-  
հելն եւ ժուժկալութիւնն այնպիսի մի շահաւէտ կրթութիւն  
է որ կարելի է մինչեւ անգամ մարմնոյն առողջութեան ու  
բարեկեցութեան գլխաւոր պայմանն համարել:

Բ.

Տէրն մեր, որ ըստ ամենայնի մեր օրինակն եւ նախագաղափարն է, քառասուն տիւ եւ քառասուն գիշեր առանձնութեան մէջ պահօք եւ աղօթիւք զինքն աշխարհիս փրկութեան գործոյն համար պատրաստեց : Քրիստոս, ինչպէս ազօթելու եւ ողորմութիւն տալու, նաեւ պահելու մասին յառուկ պատուէրներ կուտայ եւ փարիսեցւոց կեղծաւորութենէն զմեզ կ'զգուշացնէ (Մատթ. Զ. 16—18) : Այս երեք բարեգործութիւնք այն գլխաւոր պատարագն կը կազմեն որով մարդ կարող է արժանաւորապէս առ Աստուածմերձենալ : Աղօթք եւ պահօք ամենէն զօրաւոր միջոց կը համարէր Քրիստոս սատանայական խորամանկութեան գիմագրելու (Մատթ. Ժէ. 21) : Յովհաննէս Մկրտչի աշակերտներն մի անգամ զարմանք յայտնեցին որ Քրիստոս եւ իւր աշակերտներ կարգաւոր պահոց սովորութիւն չ'ունէին, այլ ընդհակառակն շատ անգամ խրախութեան ու կերակրոց հրաւէրներ կ'ընդունէին : Բայց նա պատասխաներ էր . քանի որ ինքն իրեւ փեսայ իւր աշակերտաց մէջ է, պէտք է որ նոքա ուրախ լինին եւ հարսանեաց հրձուանքն սգոյ նշաններով չը պղտորեն, « Այլ եկեսցին աւուրք », յետոյ կը յարէ, « յորժամ բարձի ՚ի նոցանէ փեսայն, եւ ապա պահեսցեն » (Մատթ. Թ. 15) :

Պօղոս Առաքեալն կը յորդորէ զկորնթացիս « ընծ այեցուցաննել զանձինս իրեւ զպաշտօնեայս Աստուծոյ համբերութեամի բազմաւ . . . ՚ի պահս » (Բ Կորնթ. Զ. 4, 5), եւ մինչդեռ իւր կրած չարչարանքներն Աւետարանի համար մի առմի կը նշմարէ, իւր սոէպ պահեցողութիւնն չի մոռանար . « ՚ի պահս բազում անգամ » (Բ Կորնթ. ԺԱ. 27) : Պօղոսի եւ Բառնաբայ որպէս եւ երիցանց ձեռնադրութեան առթիւ Առաքեալք « ՚ի պաշտաման Տեառն կային եւ պահէին » (Գործ. ԺԴ. 2), եւ « աղօթս առնէին հանդերձ պահօք » (Գործ. ԺԴ. 25) : Հաւասարի չը գիտենք եթէ նախկին քրիստոնեայք որոշեալ պահոց օրեր ու ժամանակներ ունէին, բայց այսքան հաստատ է որ հաւասարացեալք ՚ի սկզբանէ շատ խստակրօն եւ պահեցող էն :

## Գ.

Այսպիսի եւ այլ բազմաթիւ աստուածաշունչ պատուի-  
րանաց վերայ հիմնեալ եւ մարդկային ինութեան կարօտու-  
թենէ ստիպեալ, մեր Եկեղեցին ինչպէս ուրիշ հոգեւոր կըր-  
թութեանց նոյնպէս եւ պահեցողութեան կանոններ է դրեր,  
որ կրթութենէ զատ խորհրդաւոր մեկնութիւններ եւս ու-  
նին. որպէս քառասնօրեայ պահքն ՚ի յիշատակ Քրիստոսի  
պահոցն ՚ի յանապատին, չորեքչափաթին եւ ուրբաթուն՝  
մատանութեան եւ չարչարանաց եւայլն. Որովհետեւ պահոց  
գլխաւոր նպատակն է մարմինը խոնարհեցնել եւ հոգւոյն  
իշխանութեան ներքոյ պահել, եւ որովհետեւ մենք չենք  
կարող Քրիստոսի նման քառասուն տիւ եւ քառասուն գի-  
շեր բնաւ առանց կերակրոյ ապրիլ, ոչ եւս ամէն մարդ կարէ  
այնպէս խոսութեամբ ծում պահել որպէս նախնի ճգնաւոր.  
ներն, այս պատճառաւ Եկեղեցին միայն ՚ի կենդանեաց գո-  
յացեալ կերակուրներէ պահելու պատուէրն տուած է, որ մի  
եւ նոյն ինքնակրթութեան սլաշտոնն կը կատարէ, թէ որ  
խղճի մոոք եւ յօժարութեամբ ծուժկալեմք. Այն մարդն որ  
քաւականին բարոյական ոյժ ունի՝ իւր մարմինը փափուկ կեն-  
ցաղավարութենէ զրկելու ինչպէս որ մեր Եկեղեցին կը պա-  
տուիրէ, արդարեւ մարդ է նա:

Սիրելի է մեզ լսել մեր Սուրբ Հուսաւորչի յորդորանքն  
պահոց նկատմամբ, որոյ թ. ճառն իւր Յաճախապատում  
գրոց մէջ արժանի է ամէն Հայու եւ մանաւանդ հոգեւորա-  
կանաց վերծանութեան: «Պահք, կ'ասէ մեր սուրբ հայրն,  
դաստիարակ են մարդկան»: Այն մարդն որ կամաց հաս-  
տատութիւնն ունի զինքն ճոխ ու առատ կերակուրներէ  
զրկելու, կարող է նաեւ տեսակ տեսակ չարութիւններէ եւ  
մեղքերէ հեռի կալ. այնու նա կը կրթուի զինւորեալ Եկե-  
ղեցւոյ պատերազմներն քաջութեամբ մարտնչիլ: «Պահք, կը  
չարունակէ, թժիշկը են մեզ. զի զոր անժուժկալութեամբ  
մթերեալ ՚ի հոգի եւ ՚ի մարմին զվասա զպէսպէս ճաշակաց  
մեղաց, եւ ՚ի միսեանց վերայ չեղակուաեալ եւ նեխեալս յայ-

լանդակ խորհուրդս եւ յանմաքուր վարս , 'ի ժուժկալութիւն եւ ՚ի պահս մտեալ՝ նորոգեալ սրբի ՚ի մթերից մեղացն , եւ լինի բնակարան սրբութեան : » Դարձեալ , « Պահք զծածկեալ հիւանդութիւնս որ ՚ի մարմնի՝ արտաքս հանէ : » « Պահք զօրացուցիչ են հոգեւոր վարուց եւ խափանիչ մարմնական շարժմանց . զի ՚ի զօրանալ միոյն՝ միւսն տկարանայ : Զի որպէս գիշակեր թուչունք տկարանան ՚ի թուչել յանխնայ ուտելոյն , եւ գիւրաւ ըմբռնին յորսողաց ՚ի մահ , իսկ սակաւակերքն երագաթուիչք են եւ անըմբռնելիք յորոգայթագիր որսողաց , այնպէս է իմանալ զորկամոլսն եւ զարքեցոսն ՚ի պահս սուրբս : » « Պահք շիշուցանեն զբորբոքեալ հուրն ցանկութեան . զի որպէս հուր ՚ի նիւթոյ պակասեալ զիշանի , նոյնպէս եւ որովայնամոլութիւն եւ արբեցութիւն պակասեալ՝ ցանկութեան բոց շիջանի , եւ սրբութիւնն եւ արդարութիւնն բորբոքի պահովք պնդեալ :

Դ .

Մէկ ուրիշ աեսակ խստակրօնութիւն եւս կայ զոր Քրիստոսի Առաքեալք միշտ անդունեցին : Փարիսեցւոց կեղծաւորութիւնն հիմնուած էր այն վարդապետութեան վերայ , թէ պահք պահելն ըստ ինքեան սուրբ բան մի է , այսինքն թէ բնաւ ուտելն մեղք է կամ գէթ միշարիք է . եւ քանի որ մարդ ուտելով կը մեղանչէ եւ կը պլծուի , ուրեմն հարկաւոր է լուացուելով եւ այլ եւ այլ սնապաշտութեամբք զանձն մաքրել : Այդ սնապաշտութեան դէմ Քրիստոս ասաց . « Ոչ որ ինչ մտանէ ընդ բերան՝ պղծէ զմարդ » (Մատթ . ԺԵ . 14) : Ուտելիք եւ ըմպելիք կը մարսուին , ոչ կարող են ներքին մարդոյն (այսինքն հոգւոյն) վերայ ներգորգել եւ ոչ զնա սլղծել , մեղաց գործարանն՝ կերտակրոյն անմատչելի սիրտն է հանդերձ իւր ցանկութեամբքն : Պօլոս Առաքեալն գեռ մեծագոյն դժուարութեանց հանդիպեց քան զթէ փարիսեցւոց կեղծ սրբակրօնութիւնն : Կողոսացի հուատացելոց մէջ ոմանք այն գաղափարն կը տարածէին , թէ ամէն տեսակ կերակուր որ կենդանիներէ գոյացած լինի՝ մեղսառիթ է եւ վասն այ-

նորիկ խարելի . մի՛ մերձենար , մի՛ ճաշակեր , մի՛ հուալ լի-նիր» վախկոտութեամբ կը քարոզէին կողոսիոյ աղանդաւորք : թէպէտ եւ այս վարդապեառութիւն արարածոց խնայողութեան եւ ողորմածութեան երեւոյթ ունէր , սակայն նորա անձողոպրելի հետեւանքն բոլորովին հակառակ էր քրիստոնէութեան ոգեւոյն : Ըստ այսմ պէտք էր հետեւիլ թէ արարածն , զօր մենք կը վայելենք , չար է , եւ մարդոյս բարուց ապականութեան ազրիւրն է , մինչդեռ քրիստոնեայքս գիտենք « Զի ամենայն տրարածք Աստուծոյ բարի են , եւ չիք ինչ խոտան » (Ա . Տիմ . Դ . 4) , եւ գիտենք որ մենք մարդիկու Աստուծոյ արարածոց մի միայն բացառութիւնն կը կազմենք , ուստի պէտք է որ աշխարհիս բարիքն (որ ըստ ինքեան բարի եւ անմեղ են) չափաւորութեամբ վայելենք :

Աւասիկ այս է պահոց սահմանն զոր Քրիստոս եւ իւր աշակերտք եւ սուրբ հարք սահմանեցին ըստ հարկին : Ծայրայեղութիւնն միշտ խուսափելի է . ոչ վարիսեցւոց կեղծաւուրութիւնն եւ ոչ կողոսացւոց խորշումն , այլ Քրիստոսի չափաւորութիւնն պէտք է մեզ առաջնորդէ : Թող պահքն վնի մեզ ծառայ եւ գործիք եւ միջոց բարձրագոյն հոգեւոր նպատակների հասնելու համար : Խորչինք ամեն տեսակ ծայրայեղութենէ եւ սնապաշտութենէ , եւ հետեւինք մեր կուսաւորիչ հօր խրատուն . պահքն նկատենք եւ գործածենք իրարեւ «դաստիարակ» , «բժիշկ» , «զօրացուցիչ հոգեւոյ» , «աղ» , «պարիսպ հզօր եւ դուռն ամուր» , «չիջուցանող զբորբոքեալ հուրն ցանկութեան» , «խաղաղ նաւահանդիստ :

## Ե .

Պահելու վերայ խօսելով՝ չը պիտի տգիտանանք որ այսօր շատ հայեր , մանաւանդ եւրոպական ազգեցութեան տակ գտնուող մեծ քաղաքաց մէջ , մեր Եկեղեցւոյ պահոց կարգադրութեան վերայ անտարբերութեամբ կը նային : Նորա որ կրօնից մասին բոլորովին անտարբեր են , զարմանք չէ որ կրօնից մէկ կրթութեան մէջ եւս անտարբեր գտնուին . առ նոսա չունինք ինչ առելու առ այժմ : Բայց կան նաև շատեր

որք կրօնական զգացումներէ բոլորովին զուրկ չեն, այլ օտարութեան պարագայից բերմամբ ստիպուած են եղեր երկար տարիներ պահեցողութեան սովորութիւնն թողուլ: Ի հարկէ այն մարդն որ տասը տարի պահք չէ պահած այժմ չի կարող յանկարծ սկսել մեր Եկեղեցւոյ պահոց բոլոր կանոններն պահել: պէտք է որ սկսի փոքր առ փոքր մինչեւ որ կատարելապէս իւր նախկին սովորութեան մէջ մոնի: Ումանք մեծ պահոց առաջին ու վերջին շաբաթն եւ ամէն չորեքշաբաթ ու ուրբաթ կը պահեն. մեր Եկեղեցին այսպիսի զեղջման վերայ կանոն չ'ունի: ինչ որ տօնացոյցի մէջ նշանակուած է, այն է Եկեղեցական կարգադրութիւնն. զեղչումն կամ յաւելումն կապած է առանձին մարդոյ կարողութիւնն: Ուստի մեր խրատն առ հոգւով տկար քրիստոնեայս սո է, որ դիմեն իւրեանց խոսառվանահարց ամէն մանրամասնութեան համար որոյ վերայ կամկած ունին:

Զը մոռնանք որ մեր Եկեղեցական պահոց կարգադրութիւնք շատ հին են եւ յաւէտ հին ժամանակի պիտոյից եւ կարեաց կը յարմարին: Ներկայ դարուս յառաջադիմութենէ ծագեալ կարեաց եւ պիտոյից համաձայն առանձին պատուէրներ չ'ունինք. բայց կարող ենք ենթադրել թէ մեր նախնիք ինչ պէտք էր ասէին եթէ կենդանի լինէին: Ս. Լուսաւորիչ կ'ասէ պահքն է «պարիսպ հզօր եւ դուռն ամուր», «շիջուցանող զբորբոքեալ հուրն ցանկութեան». բայց գիտենք որ մեր մէջ շատ բաներ կան (կերակրէն բաց) յորմէ հեռանալն մեզ համար այս ծառայութիւնը կը կատարէ: Թատրոն, գինետուն եւ այլ զբոսավայրեր յաճիսելն, ուօման կարգալն, խաղալն (թուղթ, նարո եւն, մանաւանդ երբ խաղլը դրամի վերայ է), արքեցորութիւնն, չափազանց ծխեն, եւն. զուարձութիւններ են որ ներկայ աւելի պահեցողութեան կարօտ են քան կերակրոց պահքն: Թող նոքա որ սապէս զուարձութեանց սիրող են, այս սուրբ պահոց ժամանակէն օգուտ քաղեն եւ գոնէ մասամբ իւրիք հեռանան այսպիսի զբոսանքներէ որք անշուշտ շատանց համար մոլութիւն եւ ախտ են դարձել: Թատրոն եւ գինետուն կարող են պահոց ժամանակ բնտւ չ'այցելել, գինւոյ եւ ծխախոտի գործածու-

թիւնն ըստ կարելոյն չափաւորել, եւ այն դրամն որ այս տեսակ պահեցողութեամբ կը խնայուի որ եւ է բարեգործութեան համար կամ 'ի բարգաւաճանս Եկեղեցւոյն Քրիստոսի ծախուել: Փօխանակ ուսմաններ եւ վիպասանութիւնք կարդալու Ա. Գիրքն եւ կրօնից վերաբերեալ գիրքեր կարդալ, եւ անցաւոր կենաց անձուկ շրջանէն ելանել 'ի բարձունս անմահութեան եւ յաւիտենական կենաց վերայ մսաւ ծել: Այն ժամերն որ թատրոնի եւ զբոսավայրերի մեղսառիթ ձիրաններէն կ'ազատես չը թողնես որ ծուլութեան եւ անգործութեան կողուպուալ լինին, այլ փօխարէնն Եկեղեցի գնա կամ առանձին աղօթէ առ Աստուած: Եթէ որ եւ է չար սովորութեան կամ մողութեան ենթակայ ես, ահա գեղեցիկ պատեհութիւն սուրբ պահոց ժամանակ զինքդ ազատելու կիրքերուդ բռնութենէն: Ահաւասիկ այն պիտոյքն որ դարուս պարագաներէն յառաջ են եկած ու անշուշտ պահոց սովորութեան կը պատկանին:

### ԱԻԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Զ. I—21

- 1 Զգուշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան, որպէս թէ 'ի ցոյց ինչ նոցա. գուցէ և վարձս ոչ ընդունիցիք 'ի հօրէն ձերմէ՝ որ յեր-
- 2 կինսն է: Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն 'ի ժողովուրդս և 'ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ
- 3 են վարձք նոցա: Այլ գու յորժամ ողորմութիւն առնիցես, մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աչ քո.
- 4 որպէս զի Եղիցի ողորմութիւնն քո 'ի ծածուկ, եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուացէ քեզ յայտնապէս: Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինի-

ցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն՝ ի ժողովուրդս և  
 յանկիւնս հրապարակաց կալ, յաղօթս, որպէս զի  
 երեւեսցին մարդկան։ Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են  
 6 վարձք նոցա։ Այլ գու յորժամ կայցես յաղօթս,  
 մուտ ՚ի սենեակ քո, և փակեա զդուրս քո, եւ կաց  
 յաղօթս առ հայր քո ՚ի ծածուկ. և հայրն քո որ  
 տեսանէ ՚ի ծածուկ, հատուցէ քեզ յայտնապէս։  
 7 Եւ յորժամ կայցէք յաղօթս, մի շատախօս լինիք  
 երբեւ զհեթանոսսն. զի համարին թէ ՚ի բազում  
 8 խօսից իւրեանց լսելի լինիցին. արդ մի նմանիցէք  
 նոցա. զի դիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ մինչ-  
 9 չեւ ձեր խնդրեալ ինչ իցէ ՚ի նմանէ։ Եւ արդ այս-  
 պէս կացէք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս  
 10 սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո.  
 11 եղիցին կամքք քո որպէս յերկինս և յերկրի. զհաց  
 12 մեր հանապազորդ՝ տուր մեղ այսօր, եւ թող մեզ  
 զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերսց պար-  
 13 տապանաց. եւ մի տանիր զմեզ՝ ՚ի փորձութիւն, այլ  
 փրկեա զմեզ՝ ՚ի չարէ. զի քո է արքայութիւն և զօ-  
 14 րութիւն և փառք յաւիտեանս ամէն։ Զի եթէ թո  
 զուցուք մարդկան զյանցանս նոցա, թողցէ և ձեզ  
 15 հայրն ձեր երկնաւոր։ Ապա թէ ոչ թողուցուք  
 մարդկան զյանցանս նոցա, և ոչ հայրն ձեր թողցէ  
 16 ձեզ զյանցանս ձերը եւ յորժամ պահիցէք՝ մի լինիք  
 երբեւ զկեղծաւորսն տրտմեալը. որ ապականին զե-  
 րեսս իւրեւանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ  
 պահիցեն. ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նո-  
 17 ցա. Այլ գու՝ յորժամ պահիցէս, օծ զզլուխ քո եւ  
 18 լուա զերեսս քո, զի մի երեւեսցին մարդկան իւրեւ  
 զպահող, այլ հօրն քում ՚ի ծածուկ. և հայրն քո

որ տեսանէ ՚ի ծածուկ, հատուցէ քեզ յայտնա-  
19 պէս։ Մի՛ դանձէք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և  
ուախճ ապականեն, և ուր զողք ական հատանեն և  
20 գողանան։ Այլ գանձեցէք ձեզ գանձս յերկինս, ուր  
ոչ ցեց և ոչ ուախճ ապականեն, և ոչ զողք ական  
21 հատանեն և զողանան։ զի ուր գանձք ձեր են, անդ  
եւ սիրտք ձեր եղիցին։

Հայաստանեայց Եկեղեցին գեղեցիկ յարմարութեամբ Մեծ  
Պահոց սկիզբն մեր ուշադրութիւնը կը գարձնէ Քրիստոսի  
այն խօսքերին որ երեք գլուխուոր բարեգործութեանց ար-  
ժանաւոր կատարումն կը պատուիրեն։ Ողորմութիւն, ազօթք,  
պահք։ սոքա հոգեւոր կրթութիւններ են զօր ամէն ժամա-  
նակ պէտք է գործածենք, բայց մանաւանդ այս ապաշխա-  
րանաց ժամանակ կը հրամայէ Եկեղեցին երկպատիկ ջեռմե-  
ռասնդութեամբ կատարել։ Այսպիսի կրթութիւններ Հրեայք  
եւս ունէին եւ մանաւանդ Փարիսեցիք մեծ ճշդ ութեան ցոյ-  
ցերով եւ սնապարծութեամբ կը կատարէին։ Մտ է պատ-  
ճառն որ մինչդեռ Քրիստոս Փարիսեցւոց կեղծութիւնն կ'ան-  
գունէ, այս պատուիրանաց ուղիղ եւ աստուածավայելուչ  
պահպանելու կանոններ կուտայ, քանզի Քրիստոս եկաւ ոչ  
առ ՚ի «լուծանել զօրէնս, այլ լնուլ։»

1. ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ։ Փարիսեցւոց արդարութիւնն կամ բա-  
րեգործութիւնն Աստուծոյ առջեւ արժէք չ'ունի, քանզի  
նոքա միշտ երկրորդ ական նպատակներ ունին։ նորանց նպա-  
տակն ոչ այնքան Աստուծոյ փառքն է որքան ՚ի մորդկանէ  
պատիւ ստանալն։ Գուցէ եւ վարձն եւն։) Աստուած միայն  
այն բարեգործութիւնը կը փոխարինէ եւ կը վարձատրէ որ  
իւր սիրայն համար կը կատարուին, եւ ոչ թէ երբ առ երես  
Աստուծոյ ոչըն իրուեւ նպատակ կ'երեւի, այլ բուն նպա-  
տակն մարդկան տեսանելի լինելն եւ ՚ի նոցանէ պատիւ ստա-  
նալն է։

2. Մի հարկաներ փող) փոխարերութեամբ կը նշանակէ՝  
հոչակել եւ ուշադրութիւն յարուցանել, եւ ոչ թէ իրօք

նուագել՝ աղքատները հաւաքելու համար, ինչպէս ոմանք բացատրեցին: Ի ժողովրդու (<sup>1</sup>) այսինքն՝ ի ժողովրդանոցս: Շաբաթ օրեր ժողովրդանոցների մէջ աղքատաց համար ողորմութիւն հաւաքելու սովորութիւն կար Հրէից մէջ: Այն իսկ են վարձ (նոցա) որովհետեւ նոքա խրեանց բարեգործութեան նպատակին կատարելապէս հասած են, այսինքն ժողովուրդէն պատիւ ընդունած են եւ ուրիշ վարձու ակընկալութիւն չ'ունին:

Յ. Այլ դու) որ Փարիսեցի չես, այլ աշակերտ Քրիստոսի, պէտք է ազատ լինիս աշխարհային նպատակներէ եւ բարեգործութեանց մէջ փայլելու փափաքն չ'ունենաս, այնպէս որ մինչեւ անգամ՝ քո դրացին եւ մօտ բարեկամն եւս չիմանայ երբ դու բարի կը գործես: Մի գիտացկ ձախ յո եւն: առակօրէն ծածկութիւն կը նշանակէ եւ ոչ այլ ինչ. որպէս յետագայ տունն եւս նոյն միտք առաւել պարզութեամբ կը յայտնէ, «որպէս զի եղիցի ողորմութիւն քո ՚ի ծածուկ:»

4. Որ տեսանէ ՚ի ծածուկ) թէպէտ եւ դու ծածուկ կը գործես, Աստուած կը տեսնի, այսինքն գիտէ թէ դու ինչ կ'անես: Յայտնապէս) յաւուրն յետնում. կարելի է որ նաեւ այս կենաց մէջ փայելած Աստուծոյ օրհնութիւնն ու մսիթարութիւն նշանակէ:

Յ. Ա.Յ.ՕԹ.Ք: Որպէս ողորմութեան նոյնպէս եւ աղօթից մէջ պիտի Քրիստոսի աշակերտք կեղծաւորներէն զատուին եւ աղօթելու բուն նպատակն միայն աչքի առաջ պահեն: Թէ աղքատաց ողորմութիւն տալն եւ թէ աղօթելն կարելի չէ որ միշտ այնպէս ծածուկ պահենք որ մարդ ամենեւին ըլ տեսնի. ոչ եւս կ'ուզէ Քրիստոս այդ ասել: Զորօրինակ մենք չենք կարող եւ չ'պիտի որ եկեղեցւոյ մէջ անբան անասուն կանգնենք. մեր բարեկամք եւ դրացիք զմեզ անշուշտ պիտի

(<sup>1</sup>) Ըսնչայացի բառն նոր կտակարանի մէջ, միակ բացառութեամբ, ժողովուրդ կը Խարզմնուի: Ըսնչայացի (օսն ըմբ, չշա բերեր առաջնորդել) նշանակէ Հրէից կրօնական ժողովատելին ուր բարեպաշտք կը գումարուելին աղօթիք եւ բարոզի համար: Նոր կտակարանի մէջ միայն մէկանգամ ուղիղ նշանակութեամբ ժողովրդանոց կը Խարզմանուի: Սորա վերայ բանասիրաց հետազօտութիւնը սիրով եւ զոհութեամբ կընդունուին:

տեսնեն միայն թէ մեր եկեղեցի գնալու եւ աղօթելու նպատակն այն չ'պիտի լինի որ մարդիկ զմեզ տեսնեն :

6. Քրիստոնէի նպատակն պիտի միշտ Փարիսեցւոյն նպատակի հակառակն լինի . ինչ որ նոքա կ'անեն՝ քրիստոնեայն պիտի նորա հակառակն անի : Նոքա «յանկիւնս հրապարակաց եւ 'ի ժողովուրդս » կ'աղօթեն , « դու յորժամ կայցես յաղօթս , մուտ 'ի սենեակ քո , եւ փակեա զդուրս քո » :

7. Եւ ) Աղօթելու մէկ ուրիշ սնապաշտութեան ուշադրութիւն կը դարձնէ : Շատախօս յինել(1) 'ի զուր տեղ եւ առանց նշանակութեան աղօթքներ ասել :

8. Աշխարհիս մեծամեծներ կը սիրեն որ խորեանց հպատակներն մեծ երկիւղածութեամբ շատախօս տիտղոսներով ու ձեւերով մօտենան առ նոսա . բայց Աստուած այդ չի ուզեր . նա լաւ գիտէ թէ ձեզ ինչ է հարկաւոր , եւ միայն ձեր հոգւոյ կրթութեան եւ հաւատոյ հաստատութեան համար կ'ուզէ որ դուք անձամբ խնդրէք . եւ նա չի ցանկար որ աշխարհային հպատակաց նման տնտեղի եւ 'ի զուր շատախօսութիւն անէք . այդ հեթանոսաց սխալութիւն է եւ 'ի ձէնջ խոտելի : Դուք պիտի պարզ կերպով կարճ խօսքերսվ ձեր փափաքն նորան յայտնէք :

9. Ահաւասիկ խօսքս մէկ օրինակաւ կը լուսաբանեմ որ իմանաք թէ ձեր աղօթքի նիւթն ու ձեւն ինչպէս պիտի լինի : Հայր մէր ) Աստուած բռնակալ իշխան չ'է . նա ձեր բարեգութ Հայրն է եւ կ'ուզէ որ դուք իբրեւ հարազատ որդիք մօտենաք առ նա : Որ յերկինս ) ճշմարդիտն Աստուած՝ թէ-պիտեւ ամենուրեք , առանձին իմն ՚ի յերկինս կը բնակէ , անդ է իւր փառաց աթոռն , անտի Ս . Հոգին կ'իջանէ եւ Աստուծոյ ձայնն կը լսուի . Քրիստոս 'ի յերկնից եկաւ աշ-

(1) Յոյն բնագիրն թարգմանական թերեւս թարգմանական բառէն ածանցեալ լինի . բայց միտքն այս է : Ինչպէս որ թոթովախօսն ի զուր տեղն աննշան վանկեր կ'արտասանէ , նոյնպէս եւս հեթանոսը շատ շատ աղօթքներ կասեն որ բան չ'են նշանակեր : Ուստի մեր Թարգմանութիւնն թէ եւ ոչ բառ առ բառ , շատ ուղիղ եւ յարմար է , ինչպէս նոյն մասց բացատրութիւնն սոյն (7) տան մէջ ի բազում խօսից խրեանց (և ոչ ուղարկութեան անդամն) յայտնի ապացոյց է:

խարհ եւ կրկին համբարձաւ յերկինս եւ նստաւ ընդ աջմէ Հօր(1): Առւրբ եղիցի անունն յո) Ամէն ինչ որ քո սուրբ անունը կը նշանակէ, քո ամէն մէկ կատարելութիւն, թէպէտև ըստ ինքեան սուրբ է, մենք եւս կը փափագինք անոր սըրբութիւնն խորհրդով, բանիւ եւ գործով խոստովանիլ:

10. Եկեսցի արժայութիւնն յո) Այս հայուածը Հրէից հասարակաց աղօթից գլխաւոր մասն կը կազմէր եւ Մեսիայի գալստեան եւ նորա թագաւորութեան հաստատուելուն կը վերաբերէր: Քրիստոսի գալստեամբն այս արքայութիւնն հիմնարկուեց եւ դեռ կ'աճէ եւ կը զօրանայ: Քանի որ դեռ ազգեր ու ժողովուրդներ կան որ այս արքայութեան — այսինքն Քրիստոնէութեան — չեն խոնարհած՝ մենք պարտական ենք նորին հաստատութեան եւ տարածման համար աղօթել եւ աշխատել:

Եղիցին կամից յո) Հիմա կը բացատրէ թէ այդ արքայութիւն որպիսի կատարելութեամբ պիտի գայ: Բաւական չէ որ լոկ Քրիստոսի անունը տարածուի եւ մարդիկ նորա անուամբն մկրտուին, պէտք է որ մարդկան կամքն բոլորովին Աստուծոյ կամաց հետ համաձայնուի, եւ մարդիկ յերկրի այնպէս հնազանդին Աստուծոյ կամաց որպէս հրեշտակներ կը հնազանդին 'ի յերկինս:

Զիաց ) ոչ հաց 'ի մասնաւորի, այլ ընդհանրապէս կե-

(1) Ումանք՝ Ս. Գրոց հոգին ըմբռնել ըը կարողանալով, առարկեցին թէ այդ կապուտակը զոր մենք երկինք կը կոչենք բնակութեան վայր չէ, այլ օգի Թանձռութիւնն է որ ի հեռուստ կապոյց կերեւի: Բայց մենք երկինք ասելով չ'ենք ուզեր ասել թէ այսքան մրցն հեռու աշխարհէս երկիր մի է քաղաքներով եւ գիւղերով: Աստուծ հոգի է եւ նիւթի վերայ բնակելու կարօտութիւն չ'ունի. երկինք միայն հոգինոր եւ աննիւթ բնակարան կրնայ լինել, եւ հետեւաբան նա պիտի մեր նիւթական աշխարհէս դուրս լինի. ուր որ կ'ուզէ թող լինի, այդ մեր հասկացողութենէն ի վեր է: Ոչ Ս. Գրոցը կը ստիպէ այդ կապուտակն իբրեւ երկինք ընդունել, ոչ եւս կարող է բնաբանութիւնն սապէս գիւղերով մեր հաւաքըն խախտել: Բնաբանութիւնն Աստուծաբանութեան բազմաթիւ աղախնեաց մէկն է եւ կարող է միայն նմա ծառայել. քանզի բնաբանութիւնն նիւթէն բարձրանալ չը զիտէ, մինչդեռ Աստուծաբանութիւնն անհուն եւ աննիւթ էութեանց ամեն խորեն կը թափանցէ:

րակուր, ինչպէս հայ տմն « հաց ուտել » եւս նոյնը կը նշանակէ : Հանապազորդ(1) այսինքն հանապազորդեայ, առօրեայ : Այս հացը չ'պիտի միակողմանի տեսութեամբ միայն առօրեայ կերակուր կամ միջին գարու խորհրդականաց պէս միայն հոգեւոր կերակուր (Ս. Հազորդութիւն) հասկանանք, այլ ընդհանրապէս հոգեւոր եւ մարմնաւոր պիտոյք, թէ կերակուր, թէ առողջութիւն եւ կենդանութիւն որ 'ի կերակրէ կախումն ունին, թէ Աստուածածային չնորհք որ հոգւայ սեռնդէ եւն :

12. Եւ րոդ մեզ եւն .) Այս վերջին հայցուածը կը ինդրէ որ Աստուած զմեզ 'ի մեղաց հեռի պահէ : Երբ կ'ասենք թէ Աստուած զմեզ 'ի փորձութիւն կը տանէ՝ կ'իմանանք թէ այն ամեն արարածներ ու պարագայք որ մեր փորձութեան ոլատառ կը լինին՝ Աստուած որ փորձութեան կրթութեամբ զօրանամք եւ առաքինանամք : Զի յո և արժայուրիւն եւայլն (2) . Այդ ամենը գու, Աստուած, կարող ես կատարել, արքայութեանդ համար ազօթեցինք, արդէն արքայութիւնն քոյդէ, զօրութիւն է հարկաւոր մարմնաւոր եւ հոգեւոր պիտոյից համար, եւ ահաւամիկ քո է զօրութիւն, քո թագւորութեան հաստատութիւնն եւ մեր ազատութիւնն 'ի մեղաց դարձեալ քեզ լիցի 'ի փառու :

14. Քրիստոս կը դառնայ 12 համարի մէջ յիշած թողութեան եւ նորա միտքն ճոխագոյն կը բացատրէ : Այս մտաց

(1) Յոյն բնագիրն էլուստօն նոր Կատարանի մէջ միայն 2 անգամ կ'երեւի, եւ անոր բաւն նշանակութիւնն անսազյ է. շատ հաւանական է որ էպի որ, վասն, եւ օնտօն գրյացուրիւն, բառերէն բաղկացեալ լինի, որ յեռյ պիտի նշանակէ — « ի պէս զոյցութեան : » Հայ բնագիրն եւ զարու մեկնարանից համաձայն, միտքը կը թարգմանէ. քանզի այն հացն որ 'ի պէս զոյցութեան է, նոյն իսկ հանապազորդեայ հացն է : Ահաւամիկ թարգմանութեանց թագուհոյն անհամար եւ անման զեղեցկութեանց մէկն :

(2) Այս զեղեցիկ փառափանութիւնն մեռագրական վաւերութիւն չունի: Գ—Ե դառուց արժանահաւատ մեռագրաց եւ ոչ մին այս վերջաբանն ունի, առաջին անգամ կ'երեւի Ը զարու և նշանակեալ Փարիզու մեռագրին մէջ: Հին եկեղեցական գրքերէ եկամուտ է սա :

գեղեցիկ բացատրութիւն է. իմաստ. Սիրաք. ի՛լ. 2—օ.  
«Թուղ զանիրաւութիւն եղածօր քում, եւ յայնժամ յաղաչել  
քո՝ մեղք քո լուծցին: Մարդ մարդոյ պահէ զբարկութիւն,  
եւ 'ի Տեղառնէ խնդրէ զրժշկութիւն: Ի վերայ մարդոյ նմա-  
նոյ իւրոյ չունի ողորմութիւն, եւ վասն մեղաց իւրոց աղեր-  
սէ: ինքն մասզի է՝ եւ պահէ ոխս. ո՞ քաւեսցէ զմեղս նորա:»

16. ՊՈՀՔ: Աղօթելու մասին կարեւոր պատուէրներ տա-  
լէն յետ՝ Քրիստոս հիմայ պահէ պահէլու վերայ կը խօսի:  
— Պահեցիք առանձին պահէ պահէլու կը նշանակէ որ ամէն  
մարդ իւր կամաց համեմատ կը պահէր: Բայց Փարիսեցիք ա-  
մեն հիմուշաբթի (՚ի յիշատակ ելանելոյն Մովսիսի ՚ի լեառն  
Սինայի) եւ երեքշաբթի (յաւուր իջանելոյն նորա անտի) կը  
պահէին: — Ապականենն(1) պահոց ժամանակ Հրէայք քուրձ  
կը հագանէին եւ երեսի ու գլխոյ վերայ մոխիր կը սրսկէին:

17. Այլ դու եւն: Փարիսեցւոց աշխարհային նպատակն՝  
պահէլու մէջ եւս երեւան կուգայ. նոքա կը սիրեն որ միշտ  
զիւրեանց բարեգործութիւններ ամէն մարդ տեսնէ. ինչպէս  
ողորմութեան եւ աղօթից, նոյնպէս եւ պահէլու ժամանակ  
կ'ուզեն որ արտաքին նշաններով իւրեանց բարեպաշտու-  
թիւնն մարդկան ցոյց տան: Բայց դուք որ ճշմարիտ եւ ան-  
կեղծ պահողներ կ'ուզէք լինիլ այդպէս չ'պիտի անէք: Ար-  
դէն պատուիրած եմ թէ, զոր ինչ փարիսեցիք կ'անեն՝ դուք  
նորա հակառակն պիտի անէք. եթէ նոքա տրտմեալ եւ ա-  
պականեալ երեսօք կը պահէն, « դու յորժամ պահէսցիս,  
օծ զգլուխ քո եւ լուա զերեսս քո »: Գլուխն օծանելն եւ ե-  
րեսը լուանալն չ'պիտի իրեւ պահէլու անհրաժեշտ պայման  
հասկանանք, ոչ եւս անհրաժեշտ է աղօթելու համար սեն-  
եակդ մտնես եւ դուռն գոցես, եւ ողորմութիւն տալուդ  
այնպէս անես զի « մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աշ

(1) Յոյն բնագիրն ձշանէօսւոյ (լրաղկացեալ ռացասական, գանց  
լուսաւորեալ, ճայներէ) կը նշանակէ խաւարեցուցանել, անյայտ առնեն,  
յետոյ խանգարեալ կամ ապականել, եւրոպական թարգմանութիւնը ընդ-  
հանրապէս բառ. առ բառ թարգմանելով (deformata, entstellen, disfigure)  
միտքն կը մթնեցնեն: Հայերէնն՝ սուանց ստրկակէս բառի ածանցութեան  
յարելու, նիշ միտքն յաջողագոյն թարգմանութեամբ ապականել բառով  
կը յայտնէ:

քու» Քրիստոս միայն կուզէ այսպիսի օրինակներով այն մեծ հակասութիւնն մատնանիշ անել որ կայ ՚ի մէջ կեղծաւոր եւ անկեղծ մարդոյ, ՚ի մէջ փարիսեցւոյ եւ ճշմարիտ Քրիստոնէի:

18. Այլ Հօրեն յում ՚ի ծածուկ) Աստուած անդ եւս ներկայ է ուր մէկը մարդկան տեսութենէ ծածկեալ է: Այն պահք պահողն որ գլուխը կ'օծէ եւ երեսը կը լուանայ, այսինքն պահելու արտօնքին ցոյցեր չի տար, ամէն տեղ ծածկեալ է, քանզի այդ գլութեան մէջ ոչ ոք է կարող գուշակել թէ նա կը պահէ:

19—21. Երեք բարեգործութեանց վերայ մի առ մի խօսելէն յետ, Քրիստոս համառօտ կերպիւ իւր միտքը կը կըրկնէ: Երբոր գուք այս կրթութիւններ կը կատարէք, կատէ, մէկ բան պիտի միշտ աչքի առաջ պահէք: Ճեր ողորմութիւնն, աղօթքն ու պահքն չ'պիտի ՚ի ցոյց մարդկան կատարուին, եւ վասն երկրաւոր վարձատրութեանց, այլ ՚ի սէր Աստուծոյ որ յերկինս է: չը խարուէք աշխարհային անցաւոր իրերով, եւ ներկայ հարստութիւններ գիզելու յուսով մոռանեաք յաւիտենական երջանկութեան պաշար գանձել:

19. Գանձաւ թէ նիւթական կալուածք եւ թէ մեծութիւն, պատիւ եւն. — Ռւր ցեց եւ ուժիչ եւն. ) նախ՝ ամէն բան որ նիւթային իրեր կը կործանէն եւ կ'ոչնչացունէ, այլ նույ պարբերութեամբ կը նշանակէ ինչ որ հագւոյն վարդացման եւ Աստուծոյ հետ հաղորդակցութիւն պահելուն արգելք կը լինին: — Այսն հատանեն գողերն որմը կը փորեն եւ կը գողանան:

20. Յերկինս. ) Ինչպէս ենք կարող գանձել մեզ գանձս յերկինս: Այն ամեն պատուիրաններն պահելով զոր Քրիստոս եւ 5—18 կը պահանջէ իւր հաւատացեալներէն, որ յաւիտենական փրկութեան պայմանն է: Այդ եղանակաւ կարող է մարդ գանձեր գանձել որք կը միան Աստուծոյ մօտ ՚ի յերկինս մինչեւ Քրիստոսի արքայութիւնն կատարելապէս հաստատուի:

21. Բանզի եթէ ճեր ժողոված գանձերն աշխարհիս մէջ են, ուրեմն ձեր սիրան եւս հանձերձ իւր զգացմամբքն եւ բաղձանօքն բարոյապէս կապուած է աշխարհիս: Սիրան՝ իւր

ժողոված գանձէն, այսինքն իւր ճգանց արդիւնքէն եւ իւր սիրոյն նախատակէն չի բաժանուիր: Ուստի հաւատացելոյն սիրտն այշոք է որ 'ի յերկինս լինի, քանզի և մեր առաքինութիւն յերկինս է » (Փիլ. գ. 20: Տես նաեւ կող. գ. 2: Բ. կորնթ. գ. 17: Ա. Յովհ. Բ. 15 եւն.):

ՇԱԲԱԹ, 12 ՄԱՐՏ, 1888

**Տօն արդյուն Թէկորորսի գօրավարին**

« Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնէից »: Մարդկօրէն խօսելով՝ քրիստոնէութեան արագ տարածումն եւ նորա կատարեալ յաղթանակն պարտինք այն հալածանաց զոր հեթանոս աշխարհակալք յարուցին ընդդէմ եկեղեցւոյ: Ինչպէս մէկ հատիկ սերմն բազմապատիկ պառուղ կը բերէ, նոյնպէս մէկ մարտիրոսի մահըն շատ հեթանոսներ կը բերէր 'ի լցո ճշմարտութեան Քրիստոսի: Շատ անգամ մարտիրոսաց յաջորդներն 'ի կստանս մահու նոյն խոկ իւրեանց դահիճներն էին: Երեք հարիւր տարի Քրիստոնեայք գրէթէ անընդհատ շարչարանք ու հալածանք կրեցին եւ կայսերք արդէն յուսահատուած էին ապարդիւն արիւն թափելէ: Զորրորդ դարու սկիզբն Մաքսիմիանոս կայսրն գեռ կը շարունակէր այն հալածանքն զոր իւր նախորդն Գիոլետիանոս սկզնաւորեց: Մանաւանդ կապադովկիոյ մէջ վհատութեան եւ յուսահատական գոռողութեամբ ամեն տեսակ հալածանք կ'ուղղէին Քրիստոնէից գէմ: Այս միջոցին նահատակեցաւ մեր Սուրբն Թէկորոսս, որ կայսերական զօրաց հրամանատար էր եւ միանգամայն Քրիստոնեաց էր ինչպէս որ շատ զինուորներ այն ժամանակ: Փորձելու համար թէ ովեր են Քրիստոնէութեան յարած զօրաց մէջէն, հրաման եղաւ որ ամէն զինուոր առանձինն կռոց զոհէ եւ զոհեալ միսէն ուտէ: Երբ կարգն թէկորոսին հասաւ զոհելու, նա մեծ քաջութեամբ մերժեց այդպիսի կռապաշտական առաջարկութիւն եւ փոխարէնն՝ զինի բազմազան չարչարանաց, մարտիրոսացաւ յամի Տեառն 508 յԱմասիա քաղաքի:

